

Հ Ն Չ Ա Կ

ՀԱՆԴԷՍ ՏԱՍՆՕՐԵԱՅ

Գ. ՏԱՐԻ

ԼԱՅՈՐ Ե.

1888 ՄԱՐՏ 30

ԹԻՒ 13

Ա Չ Գ Ա Յ Ի Ն

Ճշմարտութիւնը տարաւ վերջապէս յազթանակը : Էջմի-
ածնայ հողեւոր իշխանութեան կոնդակն , եօթն եպիսկոպոսայ
ստորագրութիւնն եւ Սառն ժողովոյ որոշումը որք շարթուս
հրատարակուեցան աղգային լրագրաց մէջ , եկան անհերքելի
կերպիւ հաստատել թէ՛ մեւելոց սակերտեայ փոխադրութիւնն
երբէք չմտասեր ոչ մեր եկեղեցւոյ օրինաց եւ ոչ ալ աղգային
աւանդութեանց . եւ թէ այն խուլ ընդդիմութիւն , որ ոմանց
կարմանէ յարուցուեցաւ սցսպիսի փափուկ խնդրոյ մը մէջ , ե-
կեղեցւոյ օգուակն աւելի անձնական նկատմունք ունէին նպա-
ասակ , որպէս մեր վեցերորդ թուով բացատրուած էր :

Պէշիկթաշի գերեզմատունը Վեհ . Սուլթանի յայտնած
Բարձր Բաղձանաց համաձայն պիտի յանձնուի առ Ն . Կ . Վե-
հափառութիւնն , յետ սակերտեայ փոխադրութեան . եւ այն
բարձրատիճան եկեղեցիականն , որ Զմիւռնիոյ հրաժարեալ Ա-
ռաջնորդ Սրբազանին դէմ ստորագրել տուաւ հանրածանօթ
հանրադրութիւնն , ոչ միայն վեց եպիսկոպոսայ հետ ստորագ-
րած է , այլ սակերտեայ փոխադրութեանն հակելու նուիրական
պաշտօնն ստանձնած է :

Այս իրողութիւնը ակնյայտնի կապացուցանեն թէ՛ Ամեն .
Տ . Մեղքիսեղեկ Սրբազանին դէմ յարուցուած հակառակու-

Թիւնք կեղծ բարեկամութեան տակ սքօղուած թշնամութեան արդիւնք է՛ն, եւ տեղն է ըսել թէ՛ Պէշիկիթաշի գերեզմանատան խնդիրն Տ. Մեկքիսեդեկ Սրբազանի արժանիքն ուրանալու եւ այդ բարձրաստիճան եկեղեցականն իւր բարձրութենէն տասալիլու յարմար առիթն ընծայած էր իւր արժանեաց վրայ մասայողներու ձեռքը :

Քանի որ այս կարեւոր խնդրոյն լուծումը վերջապէս այս պիտի լինէր. — զոր ամենքս ալ գիտէինք, — ինչո՞ւ համար տարիէ մ'ի վեր այսքան երկարեցին եւ շատ մը յիստուց պատճառ եղան անհեռատեսութեամբ. եւ ի՞նչ չափած եղանք պարասլ եւ ոչինչ ձեւակերպութիւններէ. փոխանակ ժողովուրդը քնարեր օրօրներով քնացնելու, աւելի լաւ չէ՞ր ըլլար Աղգային Պատրիարքարանի ազդեցութիւնն ոսկերոտեաց խնդիրներով տկարացնելու տեղ, այդ ազդեցութիւնն Հայ կեանքեր փրկելու կարող վիճակին մէջ դնել :

Ինչ որ է, եղածը եղած է. մաղթենք որ այս խնդիրը այսուհետեւ խրատ ըլլայ մեր կարգ մը անհեռատես դործիչներու : Եւ եղաւ ալ, քանի որ այսօր լսեցինք թէ՛ Վեհ. Սուրբանը սոյն Աղգային նուէրը մերժեր է, «ՈՐ ՈՒՆԻՑԻ ԱԿԱՆՁՍԼՍԵԼՈՅ՝ ԼՈՒԻՑԷ» :

Մեր նախօրդ թերթը հրատարակած էինք արդէն երբ լրագրաց մէջ զարմանօք կարդացցինք թէ՛ ի Պահճեգաբու Էօմէր էֆէնտի մաղաղան մեծարանակ դողութիւն մը տեղի ունեցեր է և թէ նոյն մթերանոցին Հայ պաշտօնեայք և բեռնակիրք ձերբակալուած են : Շատ անգամ որ ասանկ դողութեան գէտք մը կը պատահի՝ միշտ մեր խեղճ գաւառացի եղբայրները կամբաստանուին, մինչ ընդհակառակն նոցա հաւատարմութիւնը առածն կարգ անցած է. արդ մենք ստուգեցինք թէ՛ դողութեան հեղինակները մի քանի յոյն «թէզկեհատարներ» են եղեր, որք այս միջոցիս արգարութեան ձեռքը լինկած են, և Էօմէր էֆէնտի մթերանոցին վարչութիւնը լրագրաց ուղղեալ նամակաւ մը կը հերքէ իւր Հայ պաշտօնակալաց եւ բեռնակրաց դէմ եղած ամբաստանութիւնը :

Սոսուգեցիք նաև թէ՛ կարգ մը «խղճահար» խանութ-
պաններ ալ ձերբակալուած են, որք իրենց խանութները
դօզմաներով լեցուցեր, քսակներն պարարեր բայց վերջա-
պէս արդարութիւնը վրայ հասնելով՝ այսօր խանութներ-
նին ալ սրտերնուն պէս դոցուելու դատապարտուած են:

Ամեն ատեն պէտք է յիշել թէ՛ « Չիք ինչ ծածուկ
որ ոչ յայտնեցի, և գաղտնի՛ որ ոչ ծանիցի »:

ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ

ՆԱՄԱԿԱՏԱՐ ԹԻՒՌՆԻԻՐԸ

ԲՈԺՈԺԻԿԵԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

— 0 —

Տէ՛ր Հնչակ.

Վերջապէս ձմեռն անհետացաւ և գարունը հասնե-
լով՝ զբօսավայրերու մէջ կարգ մը երիտասարդաց և օրի-
որդաց գարունի զեփիւռներէ աւելի միմեանց մէջ փոխա-
նակելի սիրային ակնարկները վայելելու, հառաչելու եւ
սիրաբանելու աղատ ասպարէզը բացուեցաւ. յայտնի է
Մեծապատուութեան Չերում թէ՛ մեզի ալ գործ ելաւ.
ուստի նկատելով որ զբաղմանցս շատութենէն ամեն օր
չպիտի կարենամ իջնել ի գրասենեակ, որոշեցի տեսած
ու լսածներս նամակաւ հետզհետէ իմացնել ձեզ. եւ ա-
հա կ'սկսիմ:

Անցեալ կիւրակէ իրիկուն (Մարտ 28) զբօսավայրի մի
մէջ օրիորդին մէկը իւր սիրահարին յանձնելիք նամակը
զգուշութեամբ մը կրած ծրարին այսինքն թուռնիւրիւն
վրայ դրաւ, բայց մեր ճարպիկապատուութիւնը երիտա-
սարդէն առաջ յաջողեցաւ նամակը ձեռք ձգել, որոյ պա-
րունակութիւնն էր հետեւեալը.

«Արնիւ պարոնս»

Առաջին անգամ ձեր նայուածքը որ իմինիս հանդիպեցաւ՝ պաքի պէս սրտիս թափանցեց. (Բոժ -- Վախ դավալը, վախ.) Թէև երգմնած էի մէկը չսիրել աշխարհէն վրայ, (Թերեւս մէկէ աւելիներ սիրելու համար) բայց ահա սէրը կը յաղթանակէ. և սրտիս վրայ կը բռնանայ թէ՛ պարտիմ զքեզ սիրել, (Վէսէլամ.) հետեւաբար անկեղծ սիրով կը սիրեմ զքեզ. (Ներեցէք օրհորդ, անկեղծ բառիդ առջի երկու տառերը ես աւելորդ կը տեսնեմ,) եւ կը խնդրեմ որ դուք ալ երկտողիւ պատասխանէք, Նամանիդ. անվտանգ ձեռքս հասցնելու համար լեռը սլորտած ատենս կամացուկ մը ետեւէս եկէք և զայն թիւռ նիւրիս վրայ դրէք զոր բաւական բարձրացած պիտի տեսնէք, ինչպէս որ ներկայ նամակս ես ալ անոր միջոցաւ քու ձեռքդ կը հասցնեմ. (Սա խելքովդ եղիր.) ինչպէ՞ս, աղէկ չե՞մ մտածեր այս հնարքը, (Երտակը խօսք չուզեր, խելքիդ պտուկը սիրեմ,) Ձատկէն վերջը պիտի դամ, ասկէ ետքը ես շարունակ պիտի երթամ գամ:

Սիրովդ տոջորեալ
ՕՐ ՄԸՇԸԲԸՌԹԵՍՆ

Այս նամակը կարդալէս հինդ ժամ ետքը. այսինքն գիշերուան ժամը Կին տեսայ որ օրիսրդ Մըջըրըթեան ուրիշ երկու երիտասարդներու քթէն բռնած՝ տաքութեամբ կը խօսակցէր.

—Ո՛հ, մի միայն զքեզ կը սիրեմ շի՛ք պարոնս, կըստօլու միւսիւս, բայց ձեր մեծապատիւ ընկերոջ պատկառելի ներկայութիւնը զիս կարգիլէ սրտիս յայտարար խօսքեր ըսելու :

—Փարատեցէ՛ք ձեր այդ անհիմն կասկածը խուշիկս, թէև ընկերս պատկառելի դէմք մը ունի՝ բայց շատ զբւարճախօս և համակրելի անձ մ'է, և կը փտահնչեցնեմ զձեզ թէ իւր սահուն և ծիծաղաչարժ լեզուին ոճը պատկառելի դէմքին հակապատկերն է :

Այս միջոցին, ընկերը, որ քիչ մը հեռուն կեցած էր՝ օրոտածայն գոչեց. «է՛ ուրեմն, ահա ժամացոյցիս պըղտիկ սլաքը չորսին և մեծը վեցին վրայ է. ըսել է որ ժամը չորսուկէսն է. և տակաւին սառնային լուսթիւն մը կը տիրէ մեր պաշտելի օրիորդին չբժանցը վրայ, այո՛, պէտք է հանդիսաւոր կերպիւ խոստովանիք օրիորդ, թէ կը սիրէք նաև զիս, մենք երկու ընկերներ կիւլապտան պուհուրտանի պէս երբէք իրարմէ չենք դատուիր. ուստի հաւասար վայելելու ենք ամէն ինչ. ուրեմն խոստովանեցէք թէ կը սիրէք նաև զիս, կրկնեցէք միջ ֆուա, պին ֆուա, յիշելով թէ՛ «պիրի եէր պիրի պաղար՝ դըրամէթ օնտան դօբար» . և ձեր այս արարքը քերականօճիօնական տուժաւին մէջ խոչոր տառերով պիտի արձանագրուի: (ԲՈԺ.— Ճարտասանութեան դաս առնել ուղղոյնները թող դասարան հրամանն:)

Այս սպաննայիքէն օրիորդը զիջաւ, և իւր «կը սիրեմ» ի տապրակը բանալով՝ հասն մ'ալ պարտնին տուաւ և կծիկը դըրաւ, կրկնելով միանգամայն սա խօսքերը թէ՛ «եթէ ինձ նամակ գրէք, թիւնէրիս վրայ գրէք»:

ԲՈՅ.— Մենք ալ այժմէն կը կրկնեմք թէ՛ նամակատար թիւնիւնները հանդիստ չձգելով նամակները համբարձի պիտի ընենք:

Հ Բ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ի Ե Յ Ս Ի

ԲԱՐԻՁԵԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Կ Ա Մ

ՅՐԱՆՍԵՐԷՆ ՉՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Գին 10 դրուշ

Դիմեցէք կեդրոնական գրատունն ի Չարմաքճըլար
թիւ 56:

ՉՈՒՍՐՃԱԼԻ ՎՐԵԺԻՆԴՐՈՒԹԻՒՆ ՄԸ

(Շարունակութիւն եւ վերջ)

—Պու նէգէթտէ ապուտառախօ կէօրմէմիշիմ տիր .

—Պիրինճի շէյ տիր . տիրհէմինի 17 փարայա կիւճ հաւ ի-
լէ ալապիլաիմ .

—Պիրազ անը կէլիեօր պանա .

—Պէնիմ տամաղըմտաա էօյլէ կէլտի , զաննըմճա ըինկա
պալըզընըն եուճուրթաօրնը պիղիմ Յակորճան աղայա եութտուր-
մուշար տպուտառախօ տըր տէյէրէք .

—Նէ իսէ . ֆասուլեատան էյի տիր եա' , հէլէ պիրէր տա-
հա չաղալըմ .

—Էվէթ չաղալըմ վէ մէզէ ալալըմ .

—Վազաա տըքճա իսէ տէ' կիսէյօր ,

—Էֆէնտիմ մալիւմ ա' , մէզէ տէնիլէն շէյ էքըի պիւքըիւ
օլմալը քի' բաղը իշիլին :

Վերջապէս վարպետորդին իրեն ուտելիք բաժինները բե-
րանը դրած ձեւացնելով՝ եօթը ութը անգամ աճառը ընկերացը
կը կլլեցնէ . նոյն միջոցին անուանի սու իշմէզ մը ստոնց մօտե-
նալով . «աֆ էաէրսինիզ աղալար շու մէթ էթաիլինիզ մէզէտէն
պիր բարչաճըդաա պանա վէրին քի' սօն գաաէհի մէօհիւրլէյիմ .»

Եւ երբ վարպետորդին կը պատրաստուէր քիչ մը կտրել՝
գինեմօլը զգըսգանճա Յակորճան աղա , սարէ վէրէճէք իսէն
շնորհքով վէր քի տէյսին» :

Յ . աղայն մտքէն «արիւն քոյ՝ ի զլուխ քոյ» ըսելով հաս-
տըկէկ հոտր մը կուտայ գինեմօլին որ անմիջապէս բերանը կը
նէտէ , բայց յանկարծ քիթն ու բերանը ճմմուելով կը գօշէ :

—Միւպար , պու նէ՞ պիչիմ պալըգ եուճուրթաօր տըր , աղ-
զըմըն իշինտէ քէօքիւրիւճօր .

—Աղղընըն տատը տէյիշմիշ տէ՝ տանա էօյլէ կէլիեօր .

—Նօզ դարտաշ , եօզ , աղղըմ չամաշըր թէքնէսի կիպի
քէօրիւք իլէ սօլտու . պու տէրէճէ չաքա օրըրմու . ինկիլիզ
սապօնու տըր պու խըխօզ . . . թո՛ւ . իշթի պաղըն :

Այս յոյանութեան վրայ մինչդեռ երեք ընկերք միաբերան
սէնին՝ աղղընտա տատ տէնիլէն շէյճալմամը ըսելով կ'ըրօսնէին ,

յանկարծ իրենցմէ մէկը տեղէն ցատկելով՝ կը դռչէ:

— Ախպար, պիր շէյխը օլուեօրում, դարնըմա պիր կուռ-կուռ վար:

— Նէ՞ օլուեօրսն դա՛րտաշ, պիր շէյխն եօզ խօի շինտի... ա՛յ, պու նէ՞ պէ, պաղըրադ լարըմ ալթ իւսթ օլմայա պաշ-լաաը:

— Ծօ՛ պու նէ՞ օլույօրուզ. իւզիւմ իւզիւմէ պագարագ դարարըր տէրէրսէ սահիհ խիշ. դարնըմ շէյթան ագընթըաը կիպի տահն ու վրայ օլուեօր:

Եւ երեքն ալ իրարու նախանձոցներու պէս դէպ ի ճէմիչ կը վաղէին, գոչ՝ լով, պէօյէ շագա օլո՞ւրմու ըմբշ, պիր տահա սէնին էլինտէն պիր շէյ ալմագ թէօպէլէր օլուան:

— Զարար եօզ արդատաշլար, նէ՞ հասայըմ, կըսէ Յ. ա-դայն, — Զնաէ սիղէ պու թէօպէլէյի էթախրմէք իչիւն պու թէր-թիպի դուլլանաըմ, եօզաա բազըյը սօնուհա դատար սու մէ-դէսիլէ էչմէյէ մէճպուր օլմադարմ:

Ա Ն Ծ Ա Ն Յ Յ Ն

Դու՛ որ ննջես խոնարհ քարին կամ խտին տակ
 Ի՞նչ կ'ընես անդ՝ մերկ դագային ՚ի ցուրտ յատակ,
 Երբ որ աչքօրդ փակեց յաւեա քուն կենապառ,
 Անձանօթին տփանց մէջ ի՞նչ դատար իսպառ:

Այս աշխարհէն դուրս պաշտօնից դքեղ ճանձրոյթ,
 Աւնայնութեան մէջ ալ բերկրանք փնտաւն հոգւոյդ,
 Զիշա մեղ նման որ այս հոգիին մէջ անբերրի
 Թեզճ արօրածքս, բտիպեալ եմք լալ անթերի:

Տիրացո՛ր դու այն անտառեր՝ երջանկալ թեան,
 Որ անփոփոխ եւ ահաւեր է յախտեան:

Պատասխան տուր ինձ՝ ՚ի վերայ տփանց նորոզ
 Վիշա ու ցաւեր եւ նեղութիւնք չկա՞ն իրօք:

Բոէ դու՛ ոյր հոգիդ լուսով արբեմայ միշա,
 Տեսնե՞ս յերկնուտ մեր արտասաւքն եւ ըզմեր վիշա,
 Կ'ըստի տակայն թէ կան վոյեղք ու 'երկրէս անգին
 Թէ Յաւիտեանն լաւ եւս է քան զԱւնայն շնչին:

Ո՛ր, եթէ բան մ'ընդ նշխարած ես չ'ըլլայի
 Վերայ շքնազ երանկալ թեան այն սրանձալի՛
 Որ յեա մահուան յորդ արտասուօք զընի այնքան
 Տի՛ կարծէի թ'այլուր վոյեղք սպաւն մարդկան:

Եւ ի՞նչպէս մեք կարեմք ամբոյն սգիքս անդարդ՝
 Որ մարտիրոսներ ենք թէպէտ յորժորջեմք մարդ,
 Տեսնել կենաց աւուրց տալտուին եւ սուր փուշեր,
 Ու չը հաւատալ Յաւիտենին յահել գիշեր:

Երբ չը շրթամբը հարցաքննեմք մեք դատարդայն
 — Ապագայն որ մահուանէ վերջն հասնի միայն, —
 Եւ երբ չարեօք մեր ճանապարհք են միշտ լեցուն,
 Ի՞նչպէս կարծենք թէ կայ իրադալ ննջել ՚ի քուն:

Չէ՞ Յաւիտեանն անհուն եւ խնդն ալ տեւական
 Մի ցոլացումն այն հրճուանաց որ յերկրի կան,
 Ո՛չ խօլ յուրմանց, այլ հեշտութեանց քապք ու խոնարհ
 Յորոց մոլիք կը յոգնին, այլ չ'են յագենար:

Մինչդեռ զբուանքն, ո՛հ, կ'ողողէ մեր հոգիներ
 Եւ ամեն բան սկրն իսկ ի մեզ սիրա չը դանկր.
 Եւ երբ մարծեմք փռեմ նեկտարն այն երկնաբոյս,
 Ի՞նչպէս ըզմեզ մտիթարենք, ունենամք յոյս:

Մերթ ես մահուան ալ տենչայի օրհնե՛ալ մահուան,
 Ձերթ մի փրկչի, զոր կոչէ մարդ ՚ի նեղութեան.
 Խորհելով թէ շիրմին մըսայլ դռնէն անդին
 Գուցէ կարէ յագուրդ դանել մարդ իւր սրտին:

Սախայն մահն որ ինձ ո՛չ տնայ այսօր, աւա՛ղ,
 Չէ՛ ինձ այլ եւս ծովու փարոս մ'յուսածիծաղ.
 — Քանզի... եթէ կըրելէ վերջ այնքան ցաւեր
 Ե՛նդ ալ ձոնձրայթ՝ — ունայնութիւն իսկ գանուէր:

— Ո՛հ, ինչ կըսեմ... վիշտն հայհոյե՞լ տայ մեզ անդրէն,
 Լուռ կ'ունկնդրեմ. ձայն մ'ահա մութ փոսին խորէն
 Կ'աղահոգէ ինձ թ'այլուր կան վայելք ու սէր
 Յ'որս ընդ խառնել չ'իշխեն ընծաւ սոց տառերներ:

Եւ արդարեւ երջանկութիւնն այն տակաւին
 Չ'ենք հասկընար. հաւատք սարս է մեզ բընաւին,
 Աւանց պեղել ճգնելու այս բաւիլն անել,
 Պէտք է սպասել հեղձ որ կտրի մեր կենաց թէկ:

Քան զդերեղման անդր հաւատամ սոպագային՝
 Ձի Տէր եցոյց նորա նշոյլն ինձ երկնային,
 Մինչ իսկ մարմնոյն հետ երբ կորսուէր հոգին անշէջ,
 Եւ մինչդեռ մեզ պժգալի է կեանքն նրկիրս մէջ:

Յայնժամ դու որ ննջես խոտին կամ քարին տակ
 Շուռ կոչէ զիս մերկ դագաղին խորն անյատակ,
 Թող փակէ աչքս ահել մահուն քունն այն վերջին
 — Եւնձանօթին մէջ զարթնում՝ ուր հոգիք հանդէշին:

Թարգմանեաց

ՆԱՀԱԿ Ա. ԽԱՆՃԵԱՆ